

եւ քաղաքային կարգերու խիստ պահպանութեան, անշուշն լաւագոյն պիտի լինէր համեմատապէս աւելի ազատ լինել պատցոյի, զրօսանաց եւ ընդունելութեանց ժամանակ, եւ հադուսի ու վարդապէտի ազատապէս աւելի ազատութիւն տալ, — միշտ պատշաճի սահմանաց մէջ անշուշն: — բացառութիւններ, ինչպէս ամեն տեղ, այս գէպէիս մէջ ալ կան: Զարտուղարութիւն կազմովերս, մանաւանդ ընտանեկան շրջանի մէջ, նորա են, որոնք թէեւ վերջնականապէս հաստատուած Տիգլիփի մէջ, բայց գեռ գաւառացի տիպ կը կրօն, գեռ չեն թողած բարեկախասարար իրենց պարզութիւնն ու անկեղծութիւնը եւ Տիգլիփի արտաքին ձեւակիրագութեանց հետ գեռ կատարելապէտ չեն հաշտուած: Եւ Տիգլիփի հայ high-life պատիսիներու վրայ բարձրէն կը նայի, նայելով՝ որ այս վերջնեները բարցական անհամեմատ աւելի մէծ արժանաւորութիւններ ունին:

Կոնջր ամարանցն այսու ամենայնի կատարեալ հանգստութիւն է Տիգլիփեցոյ համար, երբ նա կ'ազար քաղաքը աղոյնիներն, գործերու տենդոյին ընթացքէն, եւ մանաւանդ ապահանս եւ խողդաս ոգէն: Կոնջրի ոգը շնորհիւ իր լեռնային դիրքին, եւ զայն շնչապատող թէեւ ոչ ընդարձակ մասնաներուն, չափ առաջ է, թէեթև եւ հաճցական: Ըստիր է նմանապէս ջարը. թէեւ կը կասկածիմ թէ Տիգլիփեցիք երբ եւ իցէ ճաշակած լինին զայն իր պարզ էութեակը մէջ, այսինքն այն վիճակի մէջ երի նահեւ ու ոռսական սամօվարի մէջ չէ եռացած եւ թէի համնվու ու հասովով համեմատորած. եւ ոչ ալ — թէպէս այս շատ հազորագէզ է — իր ներկայութեամբ չափաւորած՝ բարոսի ըմպելիքի ցուցը:

Խմ այստեղ եղած միջոցին Կոնջր էր հաստատուած նաեւ Ռուսաց այժմեան նշանաւոր երաժիշտ՝ Իռոբէնցէրն: Բայց սա շատ գորու չէր ելլեր եւ չէր իսապնուեր հասարակութեան մէջ: Ռուբրնշայէն մեծ հոչաչկ կը վայելի բովածակ երածշտական աշխաներն մէջ իր նշանաւոր հեղինակութիւններութէ: Նա ամրող այս ամառը պիտի մեցընէ Կոնջրի մէջ, ինչպէս կը խօսին:

Կոնջրցիք, այսինքն ընտանիները, շարունակ ամարանց չեն մնար. շտաւ շուտ կոտ գան Տիգլիփ. մանաւանդ երբ կը բար մէջ մի մեծ երեկոյթի կայ, բարձր գասակարգի տիկինները եւ օրիորդները զգիկան կը համարին իրենց եթէ հեռու մասն այդ երեկոյթներէն: Եւ աշա այս մերձաւորու-

թեան պատճառաւ է, որ Տիգլիփի բնակիվներէն ամարանց կնացողները մեծաւ մասամբ կոչորը կ'ընտրեն:

Կ. ՏԻՒԲԻՄԸ



ԳՐԱԿԱՆ

ԹՊԹՈՒԹՈՒԹԻՒՆ ՊՐԱՎՈՒ ԵՐ ԿՈՂԲԸ ՑԱՌԱՅԻ ԵՐ ԵՐ

ՄԵԼԱՌՈՒԹԻՒՆ ԵՓԻՄԵՐ

(Հարաւանագույն կողմէ:)

“ Ի՞նդհակառակն շատ պայծառ է Լաքրողի պյու ենթագրութիւնը՝ թէ այս թուղթը Պաւողի անվաներական Գործերիւն քաղուած ըլլան (Thees. epist. III, 237): Կրաւամբը ասոր պատցց կը տեսնէր այս պատմական դիտողութիւնը՝ որ կը գանուի երկու նամակաց մշտեղն՝ Այս կոտրը նմանութիւն չընի ամենեւին աստուածաշ շնչի ձեռագրաց մէջ առաքելակն շիտողութեանց, եւ ոչ ալ այս նախագրութեանց որ նյութ երուն սկիզբն դրասած կ'ըլլան՝ սահեւ եփիրն պյու միջնակեալ կոտրն պյուպէս գտեր է, եւ բնագոսիկ մեկնութեամբ ջանացեր է ասոր պատմածը կանանկանց պատմածներուն հետ ֆիրանել: Խոհ նախագրութիւնք այս կոտրին պէս չեն մուծուիր երկու իրարու հետ կապաւած մասանց մէջ չէ այլ սկիզբը կը դրուին, ինչպէս է Եփիրեմայ անիմաստ կոնխարանութիւնը: Խոհ այս կոտրին սիթն անմիջական կը ցոյցնէ: որ վէպի մը մասն է. վասն զի իրերւ ծանօթ կ'ենթագրուի այնպիսի գէպէ մ'որ ոչ այս թղթերէն եւ ոչ Կորպակարանէն դիտենք, եւ միայն ըստ պատեհ տեղյան պատշաճ համառօտութեամբ կը յիշցուիք: Ըստ այսմ Պաւու բանն էր ի Փիլիպպէ, եւ պյու կնոջ մը պատճառաւ, որուն առունը բորբոքին օտար է մէկի, ինչպէս իր երկանը, երբ Նորիթացւոց թուղթն առաւ եւ սկսաւ պատասխանան տալ: Եփիրեմայ պյու բորբոքին անհացց փորձը, որով կ'ուղէ այս գէպէր նշոնացնել ի Գործս Առաքելց (Ք. Ժ. Ձ.): յիշուած կարճ բանաւարգելութեան հետ, չենք կնար իրեւն գիւտ համարիլ վլպին հեղինակին, որ հնարած էր այս ի Գործս Առաքելց չլիշուած գէպէր: Այս միջանկեալ կոտրին եւ երկու թղթոց ներքին սերտ կասկը կը ցոյցընէ անհրաժեշտ՝ թէ այս վէպն դրուն մէկ հատակոտորն է այս պատմական նկարագրաւ, իւրեմն նուներնաեւ այս երկու թղթերը. եւ մեծ հաւանականութիւն

կայ ընդունելու՝ որ նոյն իսկ վէպին հնարին ստեղծած է նաեւ այս երկու թղթերը: Առողի իւր իսկ յօրինած կտորներն են այնպէս՝ նմազքն զրոխորոնի Յովհաննու վիապական կննագրութեան մէջ եղած Եովհաննու թուղթը, եւ ուրիշ կտորների (Հմմո. Հտ. Ա. Էջ 217, Դր. 2:) նկանին յայտնի է որ այս վէպին դիւցազն եր Պաւլոս, ուրեմն հոս առջենին ունինք երեքմասնեայ հատուած մ'այն կամ առ այդը ըսեփ՝ որեւէց գործք Պաւլոփի գործութենէ մը: Եւ որովհետեւ չի գիտի Եփիմ թղթոց ծագուան, կը ցաւցանք այս կրկին անդամը՝ որ շատոնց ասորական «Առաքելցն» մէջ մուռց գտած էին այս կտորներն, իսկ այն գիրը՝ որմէ քաղաքած էին ասոնք՝ անձանօթ եր Եփիմի ցըսնին:

“Եփիմը իւր Մեկնութեան մէջ մըին աել մը՝ կը թէ թէ Տերեաթիկոսաց բոլոց ի գործածութիւն էին անվաւերական գործք-Առաքելցներ, եւ նոյն իսկ հեթանոսներէն յօրինուած: Բայց այս արգելոց չէ ընդունելու՝ որ ուրիշ ժամանակ եւ աել նաեւ ուղարիքառը աւելի մեղմ դատէին այս առաքելց վայ գրուած վէպերը, մանաւանդ եթէ անոնց բովանդակութիւնն ուղղափառ էր, ինչպէս էին այս գործք Պաւլոփի, ո ժամանակ այս հատակուտորներէն դատէլով: Թէ այս “Գործք Պաւլոփի” ասորական հողյն վրայ բրոսն՝ փաստ մը չունինք ընդունելու, մանաւանդ թէ չէ իսկ հաւանական: Վասն զի այն ատեն՝ երբ այս հատակուտորները ասորական աստուածաշնչի մտան, յունական Պրաէէս Պածօն («Առաքելց Պաւլոփի») տարածուած էին արդէն, եւ նոյն իսկ արեւելք մծ ճոխութիւն ունէն: Նաեւ “Գործք Թեկիլ” եւ Պաւլոփի չերք կրնաւ հոս Հայուշ առնուլ, եթէ ընդունինք անդամ՝ որ մեր այժմու ունեցածը նախական բանաստեղծութեան կերպարանափոխութիւնն է: Վասն զի “Գործք Թեկիլ” Պաւլոփի պատմութեան մէկ միջադէպն է միայն ըստ որում վերջնոյց դիւցազն չէ Պաւլոս, ոյլ Թեկիլ, եւ Պաւլոփի ու Կորինթացոց թղթակցութիւնն այս զրոցին մէջ պատէհ աել մը չունի: Ուրեմն կը ման միայն այս Պրաէէս Պածօն, զր յիշած է Ուրոգինէն (Ալան Ակզեանց, Ա. 2. 3.) եւ իւր ակնարկութենէն կիմանանք՝ որ նախատառը գտասաստան մ'ունէր գրոց նկատմամբ, եւ որ Պաղեստինէն կամ Եփիպոտուն եկած Օթալ. Ալան մի մէջ (անս վերը՝ Էջ 159) մէկ կողմանէ Հերմես ազուուն եւ միւս կողմանէ

պետրոսի Յայտնութեան, ուստի կէսկաննական ։ գրոց մէջանեղ կը գտնուին, ինչպէս որ պայման ընկերակցութեամբ կը գտնուելք նշնջն նաեւ Եւսեմիսի քով. (Պամ. Եկեղ. Գ. 25.) Բայց մայն առանց հակառակութեան վաւերական եւ կանոնական գրոց մէջ չէին համարուիր (Պամ. Եկեղ. Գ. 3:): Աբդ այս գ եւ դ դաբերու մէջ յունական արեւելց այնչափ յարդի գիրքն ըստ ամենայնի կը համապատասխանէ այս կէսերուն, զրոնք մեր այս հետազոտութիւնը կը պահանջէ այս ննդական գրքին նկատմամբ, թէ իւր հնաթեան եւ թէ ունեցած ճոխութեան կողմանէ: Գիրք մ'ող դ գալուն ասորական Նորիսականին մէջ մուտք գտաւ, ամենէն ուշ գոնէ Եւսեբիսու ժամանակ այն դիրքը պիտի ունենար, զր ունէին Եւսեբի յիշած “Գործք Պաւլոփի”, եթէ Նախնաբար յունարէն գրուած էր: Դաբանել ունէին այս “Գործք Պաւլոփի” պիտի պահանջուած ընդարձակութիւնն, զր ունէր ամբողջ վէպն դոնէ հայշն պահած հատակուտորներէն լստելով. վասն զի ըստ Օթալ. Եւ այլ աղբերաց (անս վերը՝ Էջ 159, 396) սոլդատական գործք Առաքելցնէն իրը 1000 համար աւելի էին, եւ միան 440 համար պահական քան Հերմես Հոմիւր: Եւ երրորդ՝ Հայերէն պահանած այս հայտնութիւնը կը գործք Պաւլոփի պատման այս հատակուտորոց Ակարագիլը ուղարկին իւնեմաստական է յունական այն գրքին յարաբերական յարգին, զր կը գ անենք բացարածուած Ուրոգինէնի, Եւսեբիսու եւ Օթալ. Եւսեբի մի մէջ: Ու գ առարկած է այս “Գործք Պաւլոփի” գրութեան դէմ՝ իրեւ Տերեաթիկուական բանակութիւն կամ ծագում ունեցու գիրք մը: Եւսեբիս այն դիրքը կը դասէ ինչպէս ըսմիք, պյապիսի գրոց մէջ, որոնք ըստ իւր կարծեաց անվաւեր են, եւ այս եւ իրենց Ակարագիլն կողմանէ իրեւ Ս. Գրոց մաս Հակառակութիւն կրող, բայց շատ մ'ուղղափառ քրիստոնէից քով յարգուած էին, եւ զրոնք ուրոգուլին կը զատէ Տերեաթիկոսաց յօրինած աւետարաններէն եւ գործք-առաքելցներէն: Մեր հայ հատակուրոքն ուղղափառ եւ հակառնուածիկան են լիովին, պյապիս որ ասոնց շատ մը նախադասութեանց համար կնար ըսել Ուրոգինէն՝ թէ “բարեւոք ասացեալ ինձ թուի այն բան, որ ի Գործք Պաւլոփի գրեալ գտանի:” (Ալան Ակզեանց. Ա. 2. 3:) Համեմատ են նաեւ այս կտորները զարգացման աստիճաննն կող-

¹ Այսուհետ պյապիսի գրոց, որոնք հին ասեան ինդրաց ներթ էին, եւ թէնց իրենց վաւերականութիւնը հակառակութիւն կը իրեւ, բայց նաեւ ասրդ մէ կը փառէնք ու թ. թ. թ.

մանէ այն մեծարյա կարծեաց՝ զօր պէտք ենք կազմել Որոգինսէն մը ոչ արհամարհանք յիշուած Անվաւերականի մը վրայ: Համեմատելով զասմբ առ Լաւոդիիեցիս թղթշն, եւ Պաւլոսի եւ Սենիկայ անուամբ գտնուած թղթակցութեան կը տանենք որ Հայ Հատակոտորաց մէջ նիւթը Նշանակութիւն ունի եւ լւս գասաւորած է: Ի հարկէ այսպիսի իր պատմութիւն լցու տեսնող վէպի մը աստուածաշնչի մէջ մուտք գտնեն մէքի անըմբնելի կերեւայ, բայց ոչ նշանպէս Հնութեան համար, որ այս նկատմամբ շատ չափաւոր պայմաններ կը դնէր:

“Խնդրէ չել վերցներ այն թէ նորնթացւոց առ Պաւլոս եւ Պաւլոսի առ Կորնթացին գրուած թղթերն յօրինելու գաղափարը ծնած է Ա. Կոր. Է. 1 եւ Ա. Կոր. Ե. 9 աեղերէն: Բոլորովին անյաջող է ևսոի Նիբենայ միջն այս թղթերը մէկ կողմանէ այսպիսի ժամանակ մը զնել, երբ Կորնթու մքա շնչար քրթատոննեական հասարակութիւն մը, եւ միւ կողմանէ այս թղթին առ Կորնթացին գրուած կանոնական թղթերէն ետքը դնել: Այս վերցնին կէտիս մէջ նիկն եւ եւ այլ ունակ խարսուելով՝ կը կարծէին թէ այն կարգաւ որով կը դաստին գրեթեն իր առջեւ ունեցած աստուածաշնչին մէջ, նշյն կարգաւ գրուած են նաեւ լուս ժամանակագրութեան: “Գործոց Պաւլոսի, Տէղնիսէն ունեած առջեւն կամ առ Ապուլիա քաղաքու մէջ կամ առ Ապուլիա քաղաքու մէջ այս գրեթեն էր, որով Որոգինսէն գործոցն ըլլայ Ալեքսանդրիայէն կամ Պաղեստինէն արդէն գ գարուն կամ Դ գարուն սկիզբանը հասան Ասորուց: (Հմմտ. Հար. Ա. Էջ 386 եւն. 406 եւն.) Հայ վէպին մէջ եղած այս թղթերը ճոխութիւն գտան, եւ Նոր-կասկարունի մէջ մնանելով՝ մնացին այնպէս, մինչեւ որ Պէտրոս կամ “Պարզու կոչուած թարգմանութիւննեան ասորական եկեղեցւոյն սիրող աստուածացնւն եղաւ. իսկ Հայոց քով՝ շատ ետքն ալ պահեցին իրենց ճոխութիւնը Ասոյ կը մէկնուի նաեւ որ Եղնք, որոց քով ստեղծուած են թղթերս, ամենեւն չեն յիշեր զասմբ: Վասն զի շատ կարգացուած գրոց մնամը ըլլալով՝ իրեւ ուրցոյն գրութիւնն չեն յիշուիր, եւ չեն ամենեւն կրնար այն Նշանակութիւնն առնուլ, զօր առն Ասորուց քով, երբ վիպահան գրութենէն քաղուած՝ մտան անոնց աստուածաշնչին մէջ:”

Այս աեղ կը լմնայ Տէղնակին գիտողլութիւնն, որուն վրայ խօսին այժմու մը նախասկէն գույս է: Իրեւ լուսաւորութիւն այն կորորին թէ այս թաղթն եւ Սահմանադրութիւն Առաքելոց գիրը կազ ունին: Այս Նշանակութիւնն առնուլ, զօր կրեց Պաւլոս ի Փիլիպպէ կորնթական հասարակութեան կազմուել յառաջ (Գործք Առ. ք. 23), ասեղծել նաեւ երկրորդ բանտարգելութիւն մ'Առաքելոյն նշանէն ի

Փիլիպպէ:... Անհանձարական չէր զլտենիանու իրեւ եպիկոպոս կամ երեց Կորնթոսի ներկայացնել: Յարութեան վրայ յրուածել մասամբ Ա. Կոր. Ժ. տեղյուն վրայ յեցեալ է: Վերջապէս չմը կրնար առարկութիւն մը գտնել այն կարծեաց՝ թէ այս թղթմիք միջանկեալ պատմական կորորն հետ ի միամբն՝ առ մ'էն այն դործոց Պաւլոսի, որ Որոգինսէն կորութիւնն առաջ կամ առ Ապուլիա գրութեան նորութիւնն առ Ապուլիա գրութեան մէջ: Այս թղթերէն որ իրեւ ուրցոյն գրութիւնն առարածուելով՝ մտան աստուածաշնչի մէջ, յորում կրկին ընդունեցանք մէկը զասմբն ի Հայոց, այլ “Գործք Պաւլոսի, գրութիւնն առն մէջ կը խօսուէր անշուշտ կորնթացոց թղթէն ալ յառաջ՝ Սիմնին եւ կղովի բարի կամ Աղէպիւլուղուի վրայ, քաղաք է այս անձանց վրայ եղած սեղնեկութիւնը՝ նախական Սահմանադրութեան Առաքելոց, այսինքն Արայի առաքերէն գտնուած “Գարգապետութեան” (Didaskalia) Տէղնակը: Անշուշտ՝ “Գործք Պաւլոսի, այն գրեթեն էր, որով Որոգինսէն գործոցն ըլլայ Ալեքսանդրիայէն կամ Պաղեստինէն արդէն գ գարուն կամ Դ գարուն սկիզբանը հասան Ասորուց: (Հմմտ. Հար. Ա. Էջ 386 եւն. 406 եւն.) Հայ վէպին մէջ եղած այս թղթերը ճոխութիւն գտան, եւ Նոր-կասկարունի մէջ մնանելով՝ մնացին այնպէս, մինչեւ որ Պէտրոս կամ “Պարզու կոչուած թարգմանութիւննեան ասորական եկեղեցւոյն սիրող աստուածացնւն եղաւ. իսկ Հայոց քով՝ շատ ետքն ալ պահեցին իրենց ճոխութիւնը Ասոյ կը մէկնուի նաեւ որ Եղնք, որոց քով ստեղծուած են թղթերս, ամենեւն չեն յիշեր զասմբ: Վասն զի շատ կարգացուած գրոց մնամը ըլլալով՝ իրեւ ուրցոյն գրութիւնն չեն յիշուիր, եւ չեն ամենեւն կրնար այն Նշանակութիւնն առնուլ, զօր առն Ասորուց քով, երբ վիպահան գրութենէն քաղուած՝ մտան անոնց աստուածաշնչին մէջ:”

Այս աեղ կը լմնայ Տէղնակին գիտողլութիւնն, որուն վրայ խօսին այժմու մը նախասկէն գույս է: Իրեւ լուսաւորութիւն այն կորորին թէ այս թաղթն եւ Սահմանադրութիւն Առաքելոց գրութիւնն չեն յիշեր զասմբ: Վասն զի շատ կարգացուած գրոց մնամը ըլլալով՝ իրեւ ուրցոյն գրութիւնն չեն յիշուիր, եւ կը կուղուած կազ ունին: Այս Նշանակութիւնն առնուլ, զօր առն Ասորուց քով, երբ վիպահան գրութենէն քաղուած՝ մտան անոնց աստուածաշնչին մէջ:”

¹ Տաճ, Եջ. 596: Հայ Եփեմ. Գ. Էջ 116.

ոմակը երկու եկին ի Կորնթոս, Սիսա անուն եւ լրպետոս¹, եւս: Այս Կոսորին առթիւ հեղինակը կը դնէ սա ծանօթութիւնը². «Այս եւ իրինէքս» միասին կը գտննէք Հեգեսիսպասի քով (Եւս. Պատմ. Եգիշ. Գ. 22, 5.) Սահմ. Առաք. Զ. 8 (Հոս նաեւ ասորական «Վարդապետութեան» մէջ կայ) եւ 16 (Հոս չկայ «Վարդապետութեան» մէջ): Խոկ Ստոցն՝ Իգնատոսի առ Տրաղը. 11 Թղթոյն մէջ ուրիշ անուան ալ կը յիշունի Արմանի եւ կղէովեռոզոսի հետ, ինչպէս կը հոչուի հնա փոխանակ կղէովերիսի: Հման. Եպիփան, Հերետ. ԾԱ. 6 «Կղէովերոս» որ եւ Կղէովուղոս, «Մատթէիանկատար Մեկնութեան մէջ (Ասէիբերան, Հրտ. Montfaucon, Զ. Յաւելուած, Էջ Ճ՛թ) թարգմանիչը կամ օրինակողը Կղանիս ըրած է: Ղեկիսոի Ցովհաննու: Վեկին մէջ Կղնութիւն կը գտննէք ուրիշ շատ տարակուսական աշակերտի անուան մը հետ որ է Ավ-իսութեան. հման. իմ Աւելա Joannis, Էջ Եւն, 225, 17: — Ուրիշ քանի մ'այսպիսի բառ բնագրին այսիւայլ մէկնութեան հոտըները Հոս դնել աւելորդ համարեցանք³:

Ըստ Նորագօն տեղեկութեան մը⁴ Ա. Պէսուժէ գաղղիացի գտած է Նորերս Տիլամի մատենագրանին Ժ. գարու մէջ ձեռագրին մէջ այս Գ. Կորնթացուց Թղթին նաեւ լատիներէն թարգմանութիւնը: Այս լատիներէն բնագիրը պիտի հրատարակուի Հայ բնագրէն եղած գաղղիերէն թարգմանութեան մը հետ: Թարգմանութիւնն ի գլուխ հանած է Ա. Գարիէր Հայերէնագէտն:

Հ. Յ. Յ.

ՊԱՏՄԱԿԱՆ

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՊՈՒՌՈՎԱՆԻՒԹԵԱ
ԵՒ ՄՈԼԵՍԻՒԹՈՑ ՀԱՅ ՔԱՐԴԱԿԱՆՈՒԹԵԱԸՆ

2.

Պարուիմայի արձեկնետն Հայոց կրօնական յատինիթիւններն ու սոյնութիւններից*:

(Ըստաւութեան և Գր. 1)

Հայ եպիփառապունք 1181 էն ի վեր Եկեղեցական պաշտամաց մէջ լատինական թագ կը գործածեն, որպէս զի զանազանին վարդապետ-

¹ Հայ. Եփեմ. Գ. Էլ 116:

² Տնին, Էլ 596, Տե. 8:

³ Պատմ. կը համբարիք յիշեալ՝ որ բնագիրը Հայունէ խմբագրութեան առաջած է Կոյս Բնակ Վեճապ. Կանունանց մէջ բար բար ամրող դրոց ըստ անհնելլ:

⁴ Հման. «Հայունիք», 1891, թ. 1:

* Այս Գլուխ սկզբաննեն, որ զուտ կրօնական է, ի բաց կը թուրուն:

Ներէն եւ քահաներէն, որոնք եկեղեցական պաշտամանց ժամանակ որմուգդոս եկեղեցւոյն հետ նցին է, միայն թէ Եպիփառապունք չեն առնորո որմուգդոս եպիփուպաց ցուրչառան (Sacos), այլ քահանայից գործածած շուրջառն:

Արեւելքան Հայոց եկեղեցական հանգերձն որմուգդոս եկեղեցւոյն հետ նցին է, միայն թէ Եպիփառապունք չեն առնորո որմուգդոս եպիփուպաց ցուրչառան (Sacos), այլ քահանայից գործած շուրջառն:

Քահանայն որ Տէրէտէ կը հոչտի, պատարագի ժամանակ կը գործածէ «Ակիսո», Կոշտած ուսանոցն, որուն արտաքին կողմը 12 Առաքելց պատկերը կայ, իբրև Խորհրդական պատկեր Խորպէլի 12 ցեղերու: Խորանի վրայ քահանայն հողաթափ կը Հագնի, բայց «Սուրբ Առառածն, Էն յառաջ միայն մուճակով կը միայն, եւ նաեւ զարդին ու սաղսւարտը վար Կ'առնու:

Արեւելքան Հայ կղերն ունի երկայն գէս, մօրուք եւ արեւելքան հանգերձ, որմուգդոսներու պէս:

Քահանայն դասու մէջ միայն այն ասոն կինայ միասին Երգել՝ Երբ փիլըն ունի վրան: Կապայոս փիլընը, որ հրամանաւ Կաթողիկոսին Արքեպիփառապունքն կը արուի, առաջին աստիճան կը արուի: Երկրորդ եւ ամենաբարձր աստիճանն որ քահանայի մը կարելի է ատլ, և մանուշակ թաւշեայ եկեղեցական խոյր մը՝ «Թասակ», կոչուած, ուսմաներէն թօւած կամ սեսի:

Հայկական Եկեղեցիք ճարտարապետութեան կողմանէ ճիշգ որմուգդոս եկեղեցեաց պէս շնուռած են, եւ երգեհն չանին: Խորանն արեւելք ուղղուած է: Պատկերի որմը չէ, միդր բարձր հանգնուած սեղանը շանհատեր եկեղեցին, այլ խորանին վրայ է, եւ այնչափ բարձր՝ որմագուրուք մը կը ծածկուի: Եկեղեցեաց յատակը տախտակամած է եւ գործով կամ նմանեաց ծածկուած: վասն զի հաւատացեալք քահանի մ'աղաջից ժամանակ մուճակով պէսուք է որ մնան:

Պատարագիէ քահանայն իւր պատարագ ժամանակ ամբողջ շաբաթը եկեղեցւոյ գաւթին մէջ, եւ կամ եթէ այս չկայ, եկեղեցւոյ քով սենեկի մը մէջ պիտի ննէ:

Արեւելքան Հայք մեռնը Էջմիածնի Կաթողիկուսն կ'ընդունին:

Պուրովինայի եւ Կալիցիոց բովանդակ արեւելքան Հայերն Առաջապայի արեւելքան Հայ